

ՁԵՌԱԳԻՐ ՇԱՐԱԿՆՈՑՆԵՐԸ

ԵՒ ԱՆՈՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԸ

(Շար. տե'ս «Բազմալեզ», 1969, ք. 11-12, էջ 305)

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ՏՕՆԵՐ

Կամոն՝ Տապալանակիմ, Վարդավառիմ,
Շողակաքիմ, Վերափոխման; Խաչի:

Ներկայ կանոններու ամբողջ խումբը,
հին շարականներով օժտուած կանոններ
են ընդհանրապէս, վերադրուած Ս. Սա-
հակի, Մովսէս Խորենացիի կամ Յովհան
Մանգակունիի: Պիտի անդրադառնանք մի-
այն Վարդավառի եւ Վերափոխման կա-
նոններու մասին:

Ներկայիս՝ մեր շարահնոցը ունի երեք
ամբողջական կանոններ թէ՛ Վարդավառի
եւ թէ՛ Վերափոխման տօներուն, ու դրա-
ւոր դանդաղան աւանդութիւններու համա-
ձայն՝ այս զոյգ տօներու երկրորդ եւ եր-
րորդ օրուան կանոնները կ'ընծայուին
Ներսէս Շնորհալիի. սակայն, այս նոյն
եզրակացութեան չէ կարելի յանդիլ՝ եթէ
նկատելու ըլլանք ձեռագիր շարահնոցնե-
րը եւ տօնացոյցները: Մեր մատենադա-
րանի 1287ի տօնացոյցը, ուր ամենեւին
չեն նշանակուած Շնորհալիի ու Լամբրո-
նացիի շարականները, Վերափոխման տօ-
նին համար կը գրէ. «Կիրակէ աւր փո-
խումն Աստուածածնին եւ է յաւոտտոսի
ժե. աւորան Գ. ու տանեա՛, զկնի Գ.
ուսուր տունիս՝ Դ. զ. ապաշխարութեան
հարց սաս. ԶԳ. Փոռաւորեալ» եւայլն:
Նոյն տօնացոյցը Վարդավառի համար կը
գրէ. «Ութերորդ կիրակէ Վարդավառ է,
զիւր շարականն սաս. Բ. Արբահամու եւ

Խորենայ» եւայլն: Արդ եթէ Ներսէս Շը-
նորհալիի են թէ՛ Վերափոխման եւ թէ՛
Վարդավառի տօներու երկրորդ եւ եր-
րորդ օրերու կանոնները, ստիպուած ենք
ըսել թէ՛ Վերափոխման համար Շնորհա-
լիի յօրինած Բ. եւ Գ. օրերու կանոնները
սկսուած են գործածուիլ, մինչ նոյն հայ-
րապետին յօրինած միւս շարականները՝
ոչ: 1287ի տօնացոյցի աւանդութիւնը դեռ
պահուած կը գտնենք 1480ի օրինակուած
տօնացոյցին մէջ, որ է՝ Վերափոխման
համար երեք կանոններ ու Վարդավառի
համար՝ մէկ. մինչ առք հակառակ 1338ի
տօնացոյցը, արդէն իսկ ունի երեք օրե-
րու կանոններ՝ թէ՛ Վերափոխման եւ թէ՛
Վարդավառի:

Շատ անգամներ անդրադարձանք թիւ
97 շարահնոցի մասին, ու միշտ չեւտե-
ցինք թէ՛ հոն կը պահպին րացայայտ կեր-
պով Շնորհալիի դրած շարականներն ու
կանոնները: Արդ, այս շարահնոցն ալ
կ'աւանդէ մեզի Վերափոխման համար
երեք օրերու կանոն, մինչ Վարդավառի
համար ունի լոկ մէկ կանոն: ԺԳ. դարու
թիւ 925 շարահնոցի գրիչը՝ Վարդավառի
երկրորդ եւ երրորդ օրերու կանոնները
օրինակած է յաւելուածին մէջ, նորամուտ
կանոններու շարքին, սակայն ոչ նոյնպէս
Վերափոխման երկրորդ եւ երրորդ օրե-
րու կանոնները:

Արդ, այս ամէնէն կ'ուզենք եզրակացնել



ՀՆԱԳՈՅՆ ՇԱՐՊԿՆՈՅ ԺԳ. ԴԱՐՈՒ
Մատենադարան Ս. Վազարու, Ձեռ. ք. 97, քղ. 53ա

որ շատ հաւանարար Ծնորհալիէ առաջ՝
Վերափոխման ասօնը արդէն իսկ ունէր ե-
րեք կանոններ: Ներսէս Ծնորհալի կրնայ
հեղինակն ըլլալ Վարդավառի երկրորդ եւ
երրորդ օրերու կանոններուն, սակայն ոչ
Վերափոխման:

այն հարուստ կանոններէն են՝ որ ա-
ռանց որեւէ փոփոխութեան, յաւելումի
կամ կրճատումի, հասած են մինչեւ մեր
օրերը. սակաւաթիւ են ձեռագիրները որ
Տապանակի կանոնին կ'աւելցնեն պարա-
կանոն մեծածուրցէ մը «Աստուածածին
սուրբ կոյս որ զեանն անսերմն»՝ Վարդա-
վառի կանոնը զանազան խորագրերներով
կ'աւանդուի մեզի. այսպէս՝ 1346ի շա-

Տապանակի, Վարդավառի (Ա. օր),
Շողակաթի, Վերափոխման (Ա. օր) ու
Վարդագայ խաչի կանոնները, շարակնոցի

բարկնոցը կը զրէ՛ «Կանոնն փայլակերպու-
թեան», ուրիշ մը «Կ. ալլակերպութեան»,
երբորդ մը «Կ. մեծի պայծառակերպու-
թեան», սակայն ընդհանրացած խորա-
զերն է «Կ. Վարդավառի»:

Վերափոխման երեք կանոններու մէջ
համեմատորէն նոր պէտք է մտած ըլ-
լայ Ա. օրուան փաշտ «Անթառամ ծագիկ»
շարականը, որովհետեւ կը պահար ոչ մի-
այն թիւ 97 հնագոյն շարակնոցին մէջ, այլ
նաեւ յետագայ դարու շատ մը ձեռագիր-
ներ կը նշանակեն շարականին միայն ա-
ռաջին բառը, նշան՝ որ հին ըլլալով հան-
դերձ, չի պատկաներ բուն կանոնին:
ԺԴ-ԺԵ. դարու բազմաթիւ ձեռագիր-
ներ շարակնոցներու ետեւ յաւելուածին
մէջ կ'աւելցնեն նոր երգ մը՝ «Անձինք
փոխման սուրբ Աստուածածնին, ի Կի-
րակոս վարդապետէ ասացեալ. Արեւելք
զերարփին եւ օթարան» (Ա-Ք), ունի յա-
ւելուած տուն մըն ալ «Կերտող բոլոր»,
որու սկզբնատառերը կը կազմեն Կիրա-
կոս: ԺԶ. դարու շարակնոցները կամաց
կամաց այս երգը կը ներմուծեն Վերա-
փոխման կանոնին մէջ, ոմանք առաջին
օրուան օրհնութեան եւ հարցին միջեւ
(թիւ 2062, 1548, 1114 եւն.), ոմանք ա-
ռաջին օրուան կանոնէն առջ (թիւ 2060
եւն.), իսկ ուրիշներ՝ երկրորդ օրուան
կանոնէն առջ (թիւ 168, 390 եւն.):

Ս. Սաչի կանոնները կ'ընծայուին Է.
դարու Սահակ կաթողիկոսի, ինչ որ ցոյց
կու տայ կանոններու ծագումնոր հնութիւ-
նը: 2-ձեռագիր շարակնոցներու մէջ Ս.
Սաչի ութը կանոններու առաջինը «Ի վե-
րայ վիմի հաւատոյ» եւն., իբր խորագիր
ունի «Կանոնն նաւակատեսց սրբոյ խա-
չին»: յաջորդ կանոնը՝ որ Սաչիերացինն
է «Որ դանարտ բաղուկ քո» եւն. մամե-
նեին չի յիշատակուիր իբր «Սաչիերաց»ի
կանոն, այլ «Կանոնն երկրորդ աւուր սըր-
բոյ խաչին», որով Ս. Սաչի համար նշա-
նակուած կը դանոնք ութը օրուան կա-
նոն: Բացառութիւն մըն է ԺԳ. դարու
հնագոյն շարակնոցը, որ Սաչիերացի
կանոնին համար չունի խորագիր. Սաչ-
վերացի յաջորդ կանոնը կը կրէ «Կ.

երկրորդ աւուր», որով նաւակատիքի
կանոնէն դատ՝ Ս. Սաչի համար ունի
եօթը օրուան կանոններ:

Բացի Սաչի սովորական կանոններէն,
բազմաթիւ եւ նաեւ պարականոն շարա-
կանները, թիւով 26, որոնցմէ 24ը հրա-
տարակած է Սահակ Վրդ. Ամատունի-
անտիպ կը մնան միայն երկու շարական-
ներ «Յոյս եւ ապաւէն ետուր» եւ «Երկըր-
պագեմք նշանի աստուածընկալ սուրբ»:
Գրեթէ ամէն ձեռագիր շարակնոց ունի
անկանոն շարական մը. առանց յատուկ
օրէնքի մը՝ օրինակուած է Սաչի ութը օր-
ուան կանոններուն մէջ: Սաչի ութը օր-
ուան կանոններու մէջ համեմատաբար ա-
ւելի նոր է չորրորդ օրուան «Մըրութիւն
սրբոց չնորհեցեր» շարականը, յօրին-
ուած Թ. դարուն՝ Ստեփանոս Ապարանե-
ցիէ, որ մուտք չէ գործած թիւ 97 հին
շարակնոցին մէջ. իսկ թիւ 500 շարակ-
նոցը շարականս օրինակած է վերջին օր-
ուան կանոնէն ետք, դուցէ իբր յաւել-
ուած մը:

Գիւտ Սաչի կանոնը՝ ունի զիտելի եր-
կու կէտ: Չի զիտցուիր թէ ով եղած է
յօրինողը կանոնիս, որու օրհնութիւնը
ունի ինը տուն, բաժնուած երեք մասն-
բու. ԺԳ. դարու թիւ 97 շարակնոցին մէջ
կը պահարն երկրորդ եւ երրորդ մասերը,
ու մնացած է լոկ առաջին մասը «Հրաշա-
կերտ եւ զօրեղ»: Կանոնին տէր յերկնից
շարականը «Ապաւինեցաք ի խաչ քո» ու-
նի հինգ տուն, Ա-Ե սկզբնատառերով,
բազմաթիւ շարակնոցներ կ'աւելցնեն պա-
րականոն տուններ. ոմանք մէկ, ուրիշներ՝
երկու, աւելի ընդհանրացած է հինգ տու-
նը Զ-Ժ սկզբնատառերով. Սահակ Վրդ.
Ամատունի հրատարակած է նաեւ յաջորդ
տունները Ը-Ք սկզբնատառերով (Ամտ.
34-137), որոնց մէջ տեսնելով նմանու-
թիւններ Ծնորհալիի միւս շարականե-
րուն հետ, նոյն ներսէս Ծնորհալին կը
համարի հեղինակը նաեւ այս պարակա-
նոն շարականին, ինչ որ տարակուսելի է,
որովհետեւ ամենեւին չէ ընդհանրացած
ձեռագիրներու մէջ:

ՍՈՒՐԲԵՐՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

Ձեռագիրը շարահյոցներու մէջ՝ երրորդ անգամն է որ կը հանդիպինք սուրբերու կանոններու, որոնք թիւով եօթն են, որոնց կը յաջորդեն սուրբերու շարականներ՝ թիւով շուրջ 20 հատ :

Եթէ համեմատութիւն մը կատարելու ըլլանք Ս. Ղազարի ԺԳ. դարու հին շարահյոցին եւ խմբագրուած շարահյոցներու միջեւ, պիտի տեսնենք թէ ի՞նչ կանոններ աւելցած են հին շարահյոցին վերայ .

Ձեռ. քիւ 97

- Կանոն սրբոց մարգարէից
- Կանոն Մեսրոպայ վարդապետին
- Կանոն Յակոբայ Մծբնայ Հյրպ .
- Շարական սրբոց հայրապետաց
- Շարական Յովհաննու Ոսկեբերանի
- Շարական Բարսղի Կեսարու Հյրպ .
- Շարական Վահանայ Գողթնացոյն
- Շարական Դաւթի Դունեցւոյն
- Շարական Կիրակոսի
- Շարական սրբոց Ոսկեանց
- Շարական սրբոց Ատոմեանց
- Շարական Վարդանանց
- Շարականը Ղեւոնդեանց

Խմբագրուած շարակնոցներ

- Կանոն սրբոց մարգարէից
- Այլ կանոն սրբոց մարգարէից
- Կանոն Մեսրոպայ վարդապետին
- Կանոն Յակոբայ Մծբնայ Հյրպ .
- Կանոն սրբոց հրեշտակաց
- Կանոն սրբոց հայրապետաց
- Շարական Իգնատիոսի Հյրպ .
- Շարական Յովհաննու Ոսկեբերանի
- Շարական Բարսղի Կեսարու Հյրպ .
- Շարական Գրիգորի Աստուածաբանի
- Շարական Յփրեմի Ասորոյ
- Շարական սրբոց Յատարարիտեանց
- Շարական երկուց բերուցն
- Շարական Թէոդորոսի զօրավարին
- Շարականը Ստեփանոսի Ունեցւոյն
- Շարական սրբոց Սուքիասանց
- Շարական Վահանայ Գողթնացոյն

- Շարական Դաւթի Դունեցւոյն
- Շարականը Կիրակոսի
- Շարական սրբոց Ոսկեանց
- Շարական սրբոց Ատոմեանց
- Շարականը Վարդանանց
- Կանոն սրբոց Ղեւոնդեանց

Ս. Ղազարի թիւ 353 ձեռագիրը՝ առաջին շարահյոցն է որ ունի որոշ թուական մը, 1286. յաջորդաբար բոլոր ձեռագիրները պիտի հետեւին անոր աւանդած կանոններուն ու կարգին, պահելով անշուշտ իւրաքանչիւրը իր նկարագիրն ու տեղական աւանդութիւնը : Սակայն 1286ի շարահյոցը, մինչեւ մեր օրերը հասնիլը, ունեցած է նորանոր յաւելումներ, դըլխաւորաբար վերեւ յիշուած սուրբերու շարահաններուն մէջ . այսպէս՝ կ'աւելանան շարահաններ Նիկողայոսի, Տարաղոսեանց, Մինասի, Աբղէմսէհի, Խոտաճարակաց . հաղուապիւտ կերպով նաեւ «Շարական սրբոյն Կողմայի եւ Դամիանոսի. ԲԿ. ԲԺիշկ հոգւոց եւ մարմնոց» (Ձեռ. թիւ 943), Սուքիասանց երրորդ շարական մը «Այսուր տունէ եկեղեցի ուրախութեամբ» (թիւ 525) որոնք չէ տեսած Սահակ Վրդ. Ամատունի, եւ որով մնացած են անտիպ : Թիւ 925 շարահյոցը ունի «Շարական սրբոյն Գէորգեայ եւ Թէոդորոսի զաւրավարին. ճգնաւորք Աստուծոյ եւ Ժառանգորդք երկնից» արեւալայի ծանօթ շարականը : Կարգ մը ձեռագիրներ (թիւ 29, 1046 եւն), փոխանակ Յովհաննու Ոսկեբերանի, Գրիգոր Աստուածաբանի, Բարսղի, Նիկողայոսի շարահաններուն, փոխ առած են կիլիկեան շարահյոցէն՝ նոյն սուրբերու ամբողջական կանոնները՝ որոնք յետագայ ձեւերէ կտրուած ու փճացած են, եւ որոնց մասին ամբողջական գաղափար մը պիտի չկարենայինք կազմել՝ եթէ մեզի հասած չըլլային Կիլիկեան շարահյոցները : Ամբողջովին նոր է թիւ 525 շարահյոցի «Կանոն սրբոց աւետարանչացը» որ մնացած է անտիպ :

Անցնինք տեսնելու կանոնները աւելի մանրամասն կերպով :

Գրեթէ բոլոր ձեռագիր շարահնոցները, սկսած 1286ի շարահնոցէն, կ'աւանդեն մեզի երկու կանոն մարդաբէից, որոնց պատկերը հետեւեալն է.

Ա. օրհ. Որ դաստուածային զօրութիւնդ. Որ առաքեցեր նախնեաց.

հ. Որ ընդ հողեղէն բնութեան.

ն. Որ աւետաւոր ջում դախտեան.

տ. Այսօր ժողովուրդք որք.

վկ. Այսօր ցնծայ զուարճացեալ.

Բ. հ. Որ յերկնային դինուորութեանցդ.

ն. Որ դժածկեալ խորհուրդք.

տ. Երգս առեալ մարդաբէիցն.

վկ. Որ դյառաջադոյն ընտրեալսն.

եջ. Ճառագայթ անճառ լուսոյն.

Ներկայիս՝ տպագիր շարահնոցին մէջ, կանոններէն առաջինը յատկացուած է Եղիսէ մարդաբէի տօնին, ու երկրորդը Եսայի մարդաբէի¹⁹. սակայն ձեռագիր շարահնոցները՝ ղոյգ կանոնները կ'օրինակեն յաւրդարար, առանց յատուկ խորագրերի: Ինչպէս կը տեսնուի, ղոյգ կանոնները չունին նոյն հնութիւնը. աւելի նախահալն է առաջին կանոնի օրհնութիւնը՝ միացած երկրորդ կանոնին. կայ երկրորդ կանոնի հարցը իր սարքով: Այսպէս՝ Ս. Ղազարի հնագոյն երեք շարահնոցներուն մէջ, թիւ 97, 500, 925, կը պակսի առաջին կանոնի հարցը իր սարքով. սակաւաթիւ ձեռագիրներ (թիւ 341, 366, 1677) առաջին հարցը իր սարքով կը փոխադրեն երկրորդ կանոնէն վերջ, ինչ որ ցոյց կու տայ նորամուտ ըլլալը:

Մերայ վարդապետի կանոնը «Որք զարդարեցին տնօրինաբար» են., կոչուած է նաեւ «Կանոն թարգմանչաց» ու կ'ընծայուի Վարդան վարդապետի: Կանոն միշտ նոյն հաստատուն ձեւով կը յայտնուի բոլոր ձեռագիրներու մէջ, րանց երկու հին շարահնոցներէ, թիւ 97 եւ 500, որոնք չունին կանոնի օրհնութիւնը:

Յակոբ Մծբնայ Հայրապետի կանոնը, բազմաթիւ ձեռագիրներու մէջ փոխա-

դրուած է շարահնոցի սկիզբը զտնուած սուրբերու կանոններու շարքին: Կանոնս ունի բազմաթիւ պարականոն շարականներ, որոնցմէ անտիպ մնացած է միայն «Ով սուրբ Յակոբ անմարմնոց» շարականը: Կանոնս թէեւ միշտ նոյն ձեւով կը յայտնուի, սակայն տարբեր կազմ մը ունի ժԳ. դարու թիւ 97 շարահնոցին մէջ, այսինքն՝ տէր յերկնիցի համար ունի «Թաղաւոր թաղաւորաց» պարականոն շարականը, իբր մանկունք՝ «Ամոլք հաւատոյ պարծանք» շարականը. կը պակսին «Հայրապետ սուրբ եւ անբիծ» եւ «Որ յանպատէ կոչեցար» շարականները:

Ամէնէն աւելի զանազանեալ ձեւով յայտնուող կանոնը՝ Հայրապետաց կանոնն է. 1286ի շարահնոցէն սկսած՝ բազմաթիւ ձեռագիրներ ունին կանոնիս ամբողջական պատկերը որ այսօր կը կիրարկուի Հայաստանեայց եկեղեցիէն ներս. այսինքն՝

օրհ. Այսօր սրբոց հայրապետացն. Ժողովեալ սուրբ հայրապետքն.

հ. Որ էիբ յառաջ քան.

տ. Աստուածային ճառագայթ որ.

ն. Հանդիսացեալք ընդ երկնայնոց.

վկ. Ով հրաշալի նախահարք.

եջ. Այսօր երկնայնոցն ընդ մեզ.

Հ. Գարբիէլ Աւետիգեանի համաձայն՝ կանոնս յօրինած է Մովսէս Խորենացի եւ կամ աւելի ուշ՝ Ներսէս Շնորհալի²⁰: Թիւ 97 հնագոյն շարահնոցին մէջ կը պակսի ամբողջ կանոնս, կայ միայն «Ով հրաշալի նախահարք», որ կը յաւորդէ Բարսիլի «Լուսապայծառ իմաստիւք» շարականին՝ առանց յատուկ խորագրերի: Նոյնպէս ժԳ. դարու շարահնոց մը (թիւ 1046), զանց ըրած է բովանդակ կանոնը, եւ օրինակած է միայն փաշտ. շարականը «Այսօր երկնայնոցն ընդ մեզ», որ կը կրէ «Շարական սրբոց հայրապետաց» խորագրերը:

19. Կարգաւորութիւն Հարսի. աղօրից, անդ, էջ 881-887, 922-923:
20. ԱնեՏԻՔԵԱՆ Է. Գ., անդ, էջ 568-575:

ԺԳ. դարու ուրիշ շարահնոց մը (թիւ 925), ունենալով հանդերձ ամբողջ կանոնը «Կանոն սրբոց հայրապետացն Գ. Ժողովոյն» խորագիրով, բաժնած է փաշա շարահանը եւ օրինակած՝ յաջորդ էջերուն վրայ «Շարական սրբոց վարդապետաց» խորագիրով. ուրիշ ձեռագիր մը (թիւ 1900) կանոնէն դուրս ձգած է մանկուսիքն ու փաշա շարահանները:

Հասկնալի է ձեռագրական տարբերակներու պատճառը. օրուան փաշա շարահանին իմաստները ոչ մէկ յատկանշական բան կը պարունակէ՝ որ յարմարի ժողովի մասնակցող հայրապետներու. ընդհանուր իմաստներով ճոխ շարահան մը ըլլալով՝ շատ անգամ դատուած է բուն կանոնէն ու ստացած «Շարական սրբոց վարդապետաց» մակդիրը: Իսկ «Ուլ հրաշալի նախահարք» շարահանին կրած դանաղան երեւոյթները՝ արդիւնք են դաւանաբանական հարցերու:

Գաւանարանական խնդիրներով զբաղող մը անձանօթ չէ «Ուլ հրաշալի նախահարք» շարահանը եւ անոր հետ կապ ունեցող խնդիրները: Մեր կարծիքով՝ այս շարահանին ծագումը հին ժամանակներու կը բարձրանայ. «Կանոն հայրապետաց» դոյուսթնէն շատ առաջ՝ ան դերուած պէտք է ըլլայ, ու հաւանաբար արդիւնք է կրօնական ներքին պայքարներու: Մինչ տպագիր շարահնոցներէն ուսմանը ունին միայն շարահանին հինգ տունները, ձեռագիր շարահնոցները, առանց բացառութեան, կը ներկայանան մեղի ութը տուններով, այսինքն՝ «Տեսիլ ես յայնմ... Աստանաւ անտանելի փուռ... Գեղեցիկ շառաւիղ յարմատոց...» երեք յաւելուած տուններով: Ներկայիս՝ մեղի ծանօթ հայկական ոչ մէկ մատենադարանի մէջ գոյութիւն ունի ԺԳ. դարէն առաջ գրուած շարահնոց մը, որպէսզի տեսնենք թէ ինչ ձեւով կը ներկայանայ հոն այս շարահանը, եւ ստուգենք թէ այդ յաւելուածական երեք տունները բնագրին մաս կը կազմէին թէ յաջորդաբար աւելցուած են, եւ այս պարագային՝ ե՞րբ կրնան մըտած ըլլալ շարահնոցին մէջ:

Գարեբու ընթացքին՝ դաւանաբանական վէճերու եւ խնդիրներու հետեւանքով, ներկայիս մեր ձեռքը հասած բազմաթիւ շարահնոցներու մէջ «Ուլ հրաշալի» շարահանը պարունակող էջը կտրուած հանուն է, երբեմն նոյն իսկ ամբողջ կանոնը կամ թերթը, կամ վերջին երեք տունները քերթուած են ու ջնջուած, երբեմն նոյն իսկ սրբագրուած. այսպէս 1337ին օրինակուած շարահնոցը սրբագրուած է «որք դումարեցան բանիւ տեսան ի Քաղկեդոն», մինչ հնադոյնն է «որք միանգամ ուրացան զՏէնն ի Քաղկեդոնի». վերջին տան մէջ «նորովեաց դեւոյն եւ զալանդ իւր պիղծ», մինչ հնադոյնն է «նորովեաց զԼեւոն եւ զտովմարն իւր պիղծ»:

Հաւանաբար ԺԳ.-ԺԳ. դարերուն ալ շարահանս իբր հակաքաղկեդոնական յօրինում՝ մերժուած էր որոշ դասակարգէ մը: Այս եղբայրացութեան կը յանդիմնք քննելով հայկական բնիկ շարահնոցները՝ ուր խառնուած են կրկնական որոշ կանոններ: Այսպէս ԺԳ. դարու վերջին տասնեակին դրուած մագաղաթեայ ընտիր շարահնոցը, որու ստացողն է «Յովհաննէս որ եւ նախ արքայ Հայոց Հեթում», ունի «Կանոնի սրբոց հայրապետացն» առանց «Ուլ հրաշալի նախահարք» շարահանին, որու փոխարէն օրինակուած է «Մանկուսք եւթնեցունց սուրբ ժողովոցն՝ ի Գրիգորէ կաթողիկոսէ. Հիման յառաքեալս Հաւր յայտնութեամբ», որու ըսկըքնատառերը կը կազմեն Հիքմեյ ի Գրիգորէ: Նոյն երեւոյթը կրկնուած է նաեւ ԺԳ. դարու շարահնոցի մը մէջ (թիւ 1487), իսկ թիւ 525 շարահնոցը, որ պարականոն շարահաններով ամէնէն ճոխ ձեռագիրն է, հայրապետաց կանոնի «Ուլ հրաշալի» շարահանէն վերջ օրինակած է նաեւ կրկնական շարահնոցէն «Հիման յառաքեալս» շարահանը:

«Ուլ հրաշալի նախահարք» շարահանին վերաւորութեան, րացի թիւ 97 շարահնոցէն, ձեռագիրները կը նշանակեն երգել ձի սուրբ Երբորդութեանէն՝ շարահանը. շատ մը ձեռագիրներ կ'աւելցնեն նաեւ «Աղբերացուցես ի մեզ» շարահանը:

ԺԴ. դարու շարահնոցը (թիւ 1900), որ կամաւոր կերպով զանց ւրած է օրինակել մաշու եւ «Ով հրաշալի» շարականները, «ի սուրբ Երրորդութեան» նշանակած է տէր յերկնից շարականէն վերջ:

Հետեւելով շարահնոցներու կարգին, Հայրապետաց կանոնին կը յաջորդեն դանաղան սուրբերու շարականներ, որոնց հեղինակները անստոյգ կը մնան: Վերեւ մեր դրած համեմատական ցանկէն կարելի է որոշ դադափար մը կազմել թէ որոնք այս շարականներէն հին են եւ որոնք համեմատարար նոր: Իւրաքանչիւր սուրբի մէկ շարական յատկացուած է, բացի Ստեփանոս Ուլնեցիէն, Կիրակոսէ եւ Վարդանանց սուրբերէն՝ որոնք ունին երկուական շարական: ԺԴ. դարու թիւ 925 հնարոյր շարահնոցը՝ Ստեփանոս Ուլնեցիի զոյգ շարականներէն ունի միայն «Մարտիրոս եւ վկայ»: Կիրակոսի եւ Յուդիտայի շարականները միասին կը դռնենք բոլոր ձեռագիրներուն մէջ, բացի թիւ 97 շարահնոցէն, որ ունի միայն «Յարմատոյ բարեաց քաղցը». զանց ւրած է «Վարդապոյտն վառեալ» վարդ սկզբնատառերն ունեցող: Վարդանանց զոյգ շարականներէն միայն «Արիացեալք առ հակառական» կը դռնենք թիւ 97 հին շարահնոցին մէջ, մինչ յետադայ դարու բոլոր ձեռագիրները միշտ պիտի աւելցնեն «Նորահրաշ պատկառու» ներսէս Ծնորհաւի յօրինած դեղեցիկ շարականը:

Սուրբերու շարականներու վերջինը Ղեւանդեանց շարականն է, որ ունեցած է ամբողջական կանոն մը ներսէս Ծնորհաւիով. այսինքն

Ձեռագիրը շարահնոցներու տուած նշաններէն կարելի է եզրակացնել թէ Ղեւանդեանց կանոնը յօրինուելէն առաջ դրուութիւն ունեցած են համարածի զոյգ շարականները: Առանց կանոնի՝ լոկ այս երկու շարականները կը դռնենք ոչ միայն թիւ 97 հին կարգաւորութեան պատկանող շարահնոցին մէջ, այլ յաջորդաբար ԺԳ. — ԺԷ. դարու ուրիշ երեք շարահնոցներու մէջ (թիւ 1487, 2044, 925), որոնք պահած են հին աւանդական շարականները ու չեն ճանչնար Ղեւանդեանց ամբողջական կանոնը: 1325ի շարահնոցը, նախ օրինակած է զոյգ համարածիները, այսինքն թիւ 238ա՝ «Շարականք սրբոց Ղեւանդեանց. Պայծառացան... Երգեմք...», եւ ապա թիւ 239բ՝ «Կանոն սրբոց Ղեւանդեանց» առանց համարածիներուն: Դիտելի է նաեւ որ Ղեւանդեանց կանոնը կը զբաւէ սուրբերու շարականներու վերջին տեղը, ու չէ օրինակուած սուրբերու շարականները կանխող կանոններուն մէջ: Այս երեւոյթը կը բացատրուի անով որ նախնական շրջանի մը մէջ Ղեւանդեանք ալ ունեցած են լոկ շարական՝ առանց կանոնի, յետադային երբ Ծնորհաւի յօրինած է կանոնը՝ զբաւած է նոյն տեղը, առանց փոխադրուելու սուրբերու կանոններուն մէջ:

ԺԱՄԵՐԳՈՒԹԵԱՆ ԵՐԳԵՐ

Շարահնոցին մէջ իրենց յատուկ տեղը զբաւած են ժամասացութեան երգերը, որոնք կը յաջորդեն վերեւ յիշուած սուրբերու շարականներուն. ինչ ինչ շարահնոցներու մէջ օրինակուած են նաեւ Քառասնորդաց կանոններէն վերջ: Այս երգերու խումբը կը կազմեն՝ Նորաստեղծեալ, Արարչական քանին հրաման (Ա-Ք) վեց ստորաբաժանումներով, ճաշու ժամու Օրհնմբ գգեգ Հայր (Ա-Ք), Նահապետին Աքրախմու, եւ խաղաղական ժամու Նայեաց սիրով եւ Ի քէն հայցեմք երգերը, որոնք բոլորն ալ յօրինած է ներսէս Ծնորհաւի:

Տեսանք արդէն թէ ինչպէս ԺԴ. դարէն

- օրհ. Որ յառաջադոյն սահմանեցեր. Օրհնեմք զքեզ շնորհատու.
- հ. Որ անշաղար փառաբանիս.
- ն. Արեղակն արդարութեան.
- տ. Երկնային հրաւիրակօք.
- վկ. Անճառելի բանը Աստուած.
- հր. Պայծառացան այսօր. Երգեմք ձեզ երբս.

սկսեալ շարահնոցներէն ոմանք «Արար-
չական բանին հրաման» երգը՝ մաս առ
մաս օրինակած են աւագ շարաթի կանոն-
ներուն մէջ, ինչպէս «Նորաստեղծեալ»ը՝
Զատիկին:

Արեւազալի ծանօթ երգերը իրենց ըս-
կըղնական շրջանին մէջ յօրինուած են
առանց յորդորակ շարականներու, այս-
պէս կը գտնենք 1286ի շարահնոցէն սկը-
սեալ մինչև ժ. 1494ի, 1585ի շարահնոցներ
«Ճգնաւորք Աստուծոյ» երգին կու տան
յատուկ խորագիր մը «Գէորդեայ եւ որոց
նման են նմա զինուորք», ու վերեւ սուր-
բերու շարականներու մէջ տեսանք թէ այս
երգը՝ իբր Գէորդի եւ Թէորդոսի շա-
րական՝ օրինակած է թիւ 925 շարակ-
նոցը:

Արեւազալի յորդորակ շարականներու
առաջին անգամ կը հանդիպինք ժ. 2. դա-
րու ձեռագիրներուն մէջ, այսինքն 1538ի,
1578ի, 1583ի եւայլն, ու երթալով աւելի
կ'ընդհանրանան՝ սակայն ոչ ընտրու ձե-
ռագիրներու մէջ: Յորդորակներու վեր-
ջինը «Ճանապարհ բարի... Դուռն կե-
նաց...» զանազան ձեռագիրներու մէջ
ուրի իր յաւելուածը՝ որ երթալով աւելի
ճոխացած է ու ընդարձակուած: Այսպէս
1538ի շարահնոցը Դ. 2. եւ Ուր. օրերուն
համար կը նշանակէ համառոտ երգեր.
«Դ. 2. Առ քեզ աղերսիւ հայցեմք», «Ուր.
Ով քառաթեւեան»: 1594ի շարահնոցը՝
բացի Դ. 2. եւ Ուր. օրերէն, միւս օրերուն
ալ կը նշանակէ մէկական տուն երգ: Եւ
Ջորգարար թիւ 2060 շարահնոցը՝ իւրա-
քանչիւր օրուան համար ունի երեք տուն,
իսկ Ուրբաթ օրուան՝ եօթը տուն. այս-
պէս կ'ունենանք.

Ձեռ. քիւ 265

- Բ. 2. Գարբիէլ եւ Միքայէլ սուրբ.
 - Գ. 2. Անճառ խորհրդոցն.
 - Դ. 2. Ի քէն աղերսիւ հայցեմք.
 - Ե. 2. Ի Հոգւոյն սրբոյ ընտրեալք.
 - Ուր. Ով քառաթեւեան նշան.
- Առաջնորդ կենաց մարդկան.

Ձեռ. քիւ 2060

- Բ. 2. Իննեակ դասք.
Հոյք անմարմնականք.
Գարբիէլ եւ Միքայէլ.
- Գ. 2. Անճառ խորհրդոցն.
Առաւօտ խաղաղարար.
Ի յանապատէ բարբառ.
- Դ. 2. Սափոր ոսկեղէն.
Ի քէն աղերսիւ.
Տիրամայր Աստուածածին.
- Ե. 2. Ի Հոգւոյն սրբոյ.
Աչակերտք Քրիստոսի.
Առաքեալք փրկչին.
- Ուր. Անկեալ երկիր.
Ով քառաթեւեան.
Պատուական փայտ.
Պարծանք Պօղոսի.
Որ յաւադակին.
Առաջնորդ կենաց.
Օրհնեացուք մեք միաբան.

Յաջորդարար զանազան ձեռագիրներու
մէջ տարբեր կարգով, յաւելուածներով
կամ կրճատուածներով կը յայտնուին այս
երգերը:

ՏԵՂՈՒՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Ընդհանրապէս ամէն շարահնոցի վեր-
ջին երեք կանոններն են «Կանոն համօրէն
ամենայն մարտիրոսաց», «Կանոն համօ-
րէն ամենայն ննջեցեւոց» եւ «Օրհնութե-
ներ յարութեան Տեսոն մերոյ Յիսուսի
Քրիստոսի»:

Երեք կանոններու ծագումը շատ հին
ժամանակներու կը Պարձրանայ. առաջին
երկուքը յօրինած է Պետրոս Գետադարձ՝
ԺԱ. դարուն, եւ երրորդը՝ Բ. դարուն
Ստեփանոս Սիւնեցի: Համեմատութեամբ
կանոններու ընդարձակութեան՝ շատ քիչ
տարբերակներու կը հանդիպինք ձեռա-
գիրներու մէջ: Մարտիրոսաց եւ ննջեցե-
ւոց կանոններու պատկերները՝ ձեռագիր-
ներու մէջ կը համաձայնին իրարու, եւ որ
նոյն է ներկայիս մեր զործածածին հետ:

Դիտակել է, սակայն, որ զոչդ կանոնները ունին բազմաթիւ պարականոն տէր յերկնիցներ, Մարտիրոսաց կանոնը՝ 4 հաս, Հանդատեան կանոնը՝ 20, որոնք բոլորն հրատարակուած են (Ամտ. 176-187), բացի «Գարբիէլ հրեշտակապետն փոյ հարկանէ» ԱԶ Տէր յերկնից Հանդատեան շարականէն: Յիշուած պարականոն շարականները, աւելի կամ նուազ չափով, կը թափառին շարակնոցներու մէջ, ու առանց յատուկ կանոնի մը՝ ցանուած են ձեռագիրներու մէջ: Կը հանդիպինք նաեւ ձեռագիր շարակնոցներու, որոնք զանց բրած են օրինակել ոչ-պարականոն տէր յերկնից շարականներ:

Թէ՛ Մարտիրոսաց եւ թէ՛ Հանդատեան կանոնները բաժնուած են ութը մասերու, ԱԶ-ԳԿ ձայներու համաձայն. իւրաքանչիւր ձայնի պատկանող կանոնը աւարտելուն՝ կը յաջորդեն նոյն ձայնի պատկանող մանկուցք, համարաբաժի շարականները, Մարտիրոսաց կանոնին՝ նաեւ փաշտ շարականը: Մարտիրոսաց ԱԶ կանոնին մէջ զբեթէ բոլոր ձեռագիրները մանկուցք, համարաբաժի ու փաշտ շարական՝ նոյն ձեւով ունին. այսինքն

- մկ. Զինաւորն Քրիստոսի ի Հօբէ. Ըղճղնութիւն սրբոց բոց.
- իբ. Սուրբ եւ Տէր զօրութեանց. Լոյսդ որ յառաջ քան.
- նշ. Պարծեսցին սուրբքն փառօք. Յնծացեալ բերկրի Սիոն.

Դիտակել է որ յիշուած համարաբաժի զոչդ շարականները՝ ներկայիս կերպցուին կիրակամատին իրր համարաբաժի, զուցէ նաեւ

հին առեւ. սակայն միշտ օրինակուած է Մարտիրոսաց ԱԶ կանոնին մէջ՝ իրր համարաբաժի: Հնադոյն շարակնոցին մէջ (Թիւ 97), կը գտնենք միայն առաջին մասը «Սուրբ եւ Տէր», առանց յաջորդ երեք տուներուն «Լոյսդ որ յառաջ». իսկ ԱԶ միւս շարականները հետեւեալ կերպով բաժնած է.

- մկ. Ըղճղնութիւն սրբոց բոց.
- իբ. Զինաւորն Քրիստոսի ի Հօբէ.
- նշ. Պարծեսցին սուրբքն փառօք. Յնծացեալ բերկրի Սիոն.
- կիր. Սուրբ եւ Տէր զօրութեանց:

Թիւ 97 շարակնոցէն վերջ, առաջին անգամ 1582ի շարակնոցն է որ «Սուրբ եւ Տէր զօրութեանց» շարականին համար նըշանակած է «կիրակամատի», ու այնուհետեւ աւելի ստէպ կը կրկնուի խորագիրս: Պարականոն շարականներու մէջ ունինք յատուկ շարական մը կիրակնամուտին համար «Անսկիղբն Աստուած համապարձառ» (Ամտ. 171) որ անդործածելի զարձած է:

Այսպէս կ'աւարտի մեր քննութիւնը՝ Շարակնոցին պարունակած կանոններու մասին: Թէեւ ջանացինք ձեռագիրներու տուած լոյսին տակ կատարել համազրութիւն մը, սակայն՝ դեռ կը մնան շատ մը լուսարանելիք կէտեր, որոնք պիտի պարզուին, եթէ ժամանակի ընթացքին յայտնուին հին խումբի պատկանող ձեռագիր Շարակնոցներ եւ յարակից նորանոր աղբրերներ:

Հ. ՍԱՀԱՍ ԶԵՄՃԵՄԵԱՆ